



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԻԸ. ՏԱՐԻ 1914

Տարնկան 16 ֆր. ոսկի — 6 դր.:
 և հրատարակչի՝ 8 ֆր. ոսկի — 3 դր.:
 Մեկ թիւ կարճե 1-50 ֆր. — 70 Կ.:

ԹԻԻ 8, ՕԳՈՍՏՈՍ



ՊԻՈՍ Ժ.ՐԴ Ի

Համաշխարհային արուելի պատերազմին լուրերուն հետ Օգոստ. 20ին տխուր զոյժ մըն ալ հեռագրուեցաւ թովանդակ աշխարհ. — Պիոս Ժ.րդ Ս. Բահանայապետը վախճանած է: Հանգուցեալը Լոթրինգիայի կամ Լեհաստանի դաշտերէն սլացող, գնդակներու զոհ շեղաւ, ըայց կնքեց իւր մահկանացուն ոչինչ հիւանդութեամբ մը, երկու երեք օր քաւական եղաւ կաթողիկէ թովանդակ աշխարհը ոգով համակելու:

Յովսէփ Սարուոյ, այս է Հանգուցելոյն մկրտութեան անունը, ծնած է 1835ին Ռիեզա փոքրիկ քաղաքաւանը, որ նոյն ատեն Աւստրիոյ կը վերաբերէր: Իւր ութ զաւակի տէր ծնողքը այնչափ աղքատ էին, որ դպրոցական ընթացքն աւարտեց ըարերարներու օգնութեամբ: 1858ին քահանայական ժեռնադրութիւնն ընդունելով օգնական կարգուեցաւ Տամբուրի ժողովրդապետին: Այս ատեններէն արդէն իր վրայ կը փայլէին խոնարհութիւնն, պարզութիւնն ու քրիստոնէական եռանդը, հոգով եւ մարմնով

նուիրուած էր ըտրորովին իր պաշտօնին. եւ այսպիսի անձ մը ընականս-
քար շատ դիւրաւ իւր Առաջնորդներուն մտադրութիւնը պիտի գրաւէր:
1868ին արդէն զինքը կը գտնենք Կանչանայի մէջ իբր ժողովրդապետ
տեղւոյն, 1875ին իբր ընդհանուր Տեղակալ Տրեւիզայի Եպիսկոպոսին եւ
1884ին Եպիսկոպոս Մանտուայի: Կ'ըսուի թէ Լեւոն ԺԳ. զՍարտոյ
Եպիսկոպոս անուանելու ատեն ըսած ըլլայ. «Եթէ Մանտուայի թեմը իւր
նոր հովիւը չսիրէ, այս նշան մըն է թէ առհասարակ եւ ոչ մէկը պիտի
սիրէ, վասն զի Սարտոյ ամէնէն արդիւնաւոր եւ սիրելի Եպիսկոպոսն է:»,
Բայց Մանտուա սիրեց իր Եպիսկոպոսը, վասն զի Եպիսկոպոսը նախ
զՄանտուա սիրեց իր ամբողջ որտով: Կոչերը բարեկարգեց, պարզանքը
բացաւ, նորանոր բարերական ընկերութիւններ հաստատեց, եւ կըր 1893ին
Վենետիկի Պատրիարք անուանուեցաւ, սրտի ցաւով միայն բաժնուեցաւ
իւր հոռէն: Բարենորոգչական ջանքերը հոռ ալ շարունակուեցան, բայց
անոնք իրենց կատարելութեան զագաթնակէտը հասան Ս. Պետրոսի
Աթոռին վրայ: Մետասանամիայ արդիւնալիւր եւ քաղմակողմնի գործու-
նելութենէ մը վերջը, կը վախճանի ահա Լեւոն ԺԳ-րդին արժանաւոր Յա-
ջորդը Պիոս Ժրդ., թողլով զմեզ իր որդիները սգոյ եւ տխրութեան մէջ:

Ազգերու զոյութեան կռուի ճոյս տագնապալից օրերուն մեծ եւ շատ
մեծ է Եկեղեցւոյ կորուստը: Պիոս Ժրդ սովորական կարգի Քահանայա-
պետ մը չէր: Եթէ շունէր Լեւոն ԺԳ-րդին մինչեւ իսկ Կաթողիկէ Եկեղե-
ցւոյ հակառակորդներէն դուրստուած չաճարը, կը կըր սակայն բան մը
իւր անձին վրայ, որ իրեն միայն առանձնայատուկ էր: Պիոս Ժրդ Ժո-
ղոփդական Քահանայապետ մըն էր: Ծննդեամբ հասարակ ժողովրդնէ՛
իւր քահանայապետական բովանդակ գործունէութեան մէջ ալ մնաց անոր
հետ իւր զգածումներով ու ձգտումներով: Ապրեցաւ անոր պէս եւ գործեց
անոր համար: Բրիտոննէական կեանքի պարզութիւնն այնչափ սիրեց, որ
մինչեւ անգամ՝ զլացաւ իւր աղքատ մերձաւորներուն այն նիւթական
օժանդակութիւնն, որ նկատելով մանաւանդ իւր դրօշն բարձրութիւնը,
անշուշտ կը վայելէր անոնց: — Այժմ՝ մեզի ուրիշ բան չի մնար, ըսյց
համակերպիչ աստուածային անքննելի Ծախախնամութեան, վստահ թէ
մարդկօրէն անդամանելի կարծուած կորուստը ինքը կրնայ դարմանել
տալով մեզի նոր Հայր մը իբր Յաջորդ անմահ Հանգուցելոյն:

ԵՄԱ. ՀԱՆԳԻՍԻ